

Ե. ՕՏԵԱՋ



Մ. Բ. ՓԱՆՉՈՒՆԻ

ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

891.99

0-79

-6 NOV 2011

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Վ. ԶԱՐԴԱՐԵԱՆ ԳՐԱՏԱՆ

891-99

0-79

47.

ԵՐՈՒՍՆԴ ՕՏԵԱՆ (Grom)

ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆԶՈՒՆԻ

ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՁ

ԵՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆԶՈՒՆԻՒ ՍՇՆՍՐՀԱՀԱՅԵԱՑՔՆԵՐԸ

Ս.Լ. ՍՍՐՈՒՔԱՆԻ ԾԱՂՐՈՆԿԱՐՆԵՐՈՎ
(իր բարեհաճ արձանարկով)

Գ Ա Շ Ի Ր Է

Տպագր. Հասիկ Մանուր

1939

11540



Ե. Օսեան - Այ. Սարուխան — Ընկեր Փանջուների Ծաղկավարի եւ Վասպուրականի մեջ.	30—
Այ. Սարուխան — Հայկական Սինեմա (1925).	35—

Ե. ՕՏԵԱՆԻ ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ազգային Բարերար	2—
Արիւնոս Յիւսասկներ	3—
Պատերազմ եւ Խաղաղութիւն	1—
Վանառականի մը Երեւաններ	1½
Զաւալլրն	1—
Ճեպընթաց Երեւաններ	1—
12 տարի Պոլսէն դուրս	20—
Եւ դրսեցի չեմ առներ	25—
Թաղականին կնիկը	25—
Միջոցառող Տէր Պապան	7—
Տոբոր Վարդան	30—
Սալիխ Կանք	30—
Թիւ 17 Խաճիկն	45—



ԸՆԿԵՐ Բ. ԲԱՆԶՈՒՆԻ
ՏԱՐԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

ՆԵՐԱԾՈՒԹԵԱՆ ՏԵՂ

— Զինագրագրէն յետոյ երբ Պօլիս վերադարձայ շատեր ինձ կը հարցնէին.

— Տարագրութեան մէջ հանդիպեցա՞ր ընկեր. Փանջուներին որ Ապրիլ 11ի աքսորեալներու մէջ կը գտնուէր:

— Այո՛, կը պատասխանէի, հրաշքով ջարդուելէ ազատած էր եւ գրեթէ երկու տարի միասին անցուցինք Թարսուսէն մինչև էլ Պուսէրու:

— Բայց մինչև հիմա իր մասին բան մը չգրեցիր:

— Որովհետև «չե է հասեալ ժամանակ», կը պատասխանէի խորհրդաւոր կերպով:

Երբ ժամանակ օրաթերթին մէջ սկսայ գրել աքսորականի յիշատակներս, ընթերցողները սրտատրոփ կը սպասէին որ ընկեր Փանջուների մասին երկարօրէն պիտի խօսէի:

Եւ ո՛չ իսկ անուշը տուի: Յուսախաբութիւնը մեծ եղաւ, սակայն ուրիշ կերպ չէի կրնար վարուել:

Ծանօթ հերոսին հազարաւոր համակիրները եւ նոյնիսկ հիացողները անոր Վասպուրականի գործու-

641-97

167-99

2659-57

նէութենէն յետոյ բան մը չէին գիտեր իր մասին ուստիկա հոգեկան տանջանք մը եղած էր ամէնուհետեւ:

Անցած տարի երբ Պոլիսէն մեկնելով եկայ Պուք-րէշ, հոս ալ ամէնքը զիս կը հալածէին ըսելով:

— Ընկեր Փանջուռիին մասին գրէ՛ մեզի:

— Չեմ կարող, կը պատասխանէի:

Ինչո՞ւ Փանջուռիին մասին լուս մնալու այս յաւատութիւնս:

Բացատրեմ:

Այո՛, իրա՛ւ է որ, տարագրութեան մէջ, մեր ծանօթ հերոսին ատաղջին անգամ հանդիպած էի Թարսուսի վրաններուն տակ, իրա՛ւ է որ միասին գտցած էինք Օսմանիէ, Հալէպ, Համա, իրա՛ւ է որ միասին իտլամացած էինք, իրա՛ւ է որ Համայն կրկին տքսորուած էի ք Հալէպ, Տէր-Ջոր և էլ Պուսէրա, իրա՛ւ է որ իր մասին պատմելիք հետաքրքրական գրուածներ շատ կային, բայց չէի կրնար բերանս բռնալ կամ գրիչս շարժել . . . :

Հազիւ թէ ամիսէ մը ի վեր էլ Պուսէրա կը գրանուէինք, իրիկուն մը ընկեր Փանջուռի եկաւ զիս գտաւ և ըսաւ.

— Գնանք պոսյա մը ընել, կամուրջէն անդին, ղէպի դաշտերը:

— Գնանք, պատասխանեցի, բայց ի՞նչ կը նշանակէ այդ կերպարանափոխութիւնը:

Արդարև, ընկեր Փանջուռի կատարեալ Շափի տարի մը մորթին մէջ մտած էր: Գլուխը սղառտ լաթ մը կապած, վրան ուղափ մորթէ անթև վերարկու մը սառած, ոտքերը բոպիկ, ձեռքը կարճ ձոկան մը որուն մէկ ծայրը խնձորի մեծութեամբ գնդակ մը կար կուպրով կտրծրացած . . . Շափիներու սովորական ղէնքը:

— Գնանք և ճամբան կը բացատրեմ ամէն բան, ըսաւ մեր հերոսը:

Մառյլ և խորհրդաւոր ղէմք մը ունէր և չուզեցի իմ հարցումներովս զինքը սրանեղել:

Ճամբայ ելանք լուս ու մուշ, անցանք Խոպուրի վրայ ձգուած քարաշէն փոքր կամուրջէն, դաշտին մէջ քալեցինք կէս ժամու չափ և հասանք խոչոր ծառի մը քով ուր կեցած էին երկու էջ և Շափի մը, բայց այս վերջինը հարազատ Շափի մըն էր, ղիւղին մէջ տեսած էի քանի մը անգամներ և ղիտէի որ Մօհամմէտ Ապու Սաաբզ կը կոչուէր:

Փանջուռի ինձի դարձաւ և ըսաւ.

— Մենք գնում ենք, Մօհամմէտի հետ, ղէպի հո՛ն:

Եւ ձեռքովը ցոյց տուաւ անհուն տափարակութեան մէջ, հեռուոր բարձրութիւն մը, Սինձէր լեռը:

— Եզիաներո՞ւ մէջ, գոչեցի:

— Այո՛, պատասխանեց, Եզիաները մեր բարեկամներն են և ապստամբած՝ Թուրքերու ղէմ:

— Բայց ի՞նչ պիտի ընես այնտեղ:

— Անգամ մը որ հոն հասնիմ կարող եմ գնալ Պարսկաստան ու անկէց ալ կովկաս:

— Եւ Մօհամմէ՞տ պիտի տանի քեզ այդտեղ . . . երեք օրուան ճանապարհ . . .


— Այո՛, միտսին պայմանաւորուած ենք:

— Ինչպէ՞ս կարելի է վստահիլ այսպիսի աւազակի մը:

— Ամէն բան խորհած, կշռած և կարգադրած եմ, պատասխանեց Փանջուռի:

Յետոյ գրպանէն հանեց թուղթի մը մէջ ծրարուած 12 դեղին ոսկի ու Շափիին դառնալով, երկու տարիէ ի վեր իր սորված կցկտուր արաբերէնովը ըսաւ.

— Ահաւասիկ ամբողջ հարստութիւնս 12 ոսկի է, չորսը ինձի կը պահեմ և ութը կը յանձնեմ այս բա-



րեկամիս, եթէ զիս ողջ տանիս Եզրիաներուն մօտ, վերագարծիդ ինչ նամակ մը բերելով բարեկամիս՝ կը ստանաս ութը ոսկին, իսկ եթէ ճամբուն գլխուս փորձանք մը բերես, այն ատեն միայն չորս ոսկի կ'անցնի ձեռքդ և գործած ոճիրդ ալ քովդ կը մնայ:

Շտովին երկու ձեռքերը վեր բարձրացուց և էնչնէպին վկայ կոչելով՝ իր զակին Սաաբքի վրայ երգում ըրաւ որ ողջ առողջ զինքը պիտի տանէր Սինձէր Տողը:

Փանջուռնի ինծի դարձաւ և աւելցուց, արարելէն լեզուով.

— Երբ Մօհամմէտ նամակս բերէ, անմիջապէս ութը ոսկին իրեն տուր:

— Գլխուս վրայ, պատասխա՛ եցի արարելէնս:

— Ուննէպի՞, հարցուց Շտովին:

— Ուննէպի, կրկնեցի:

Արարողութիւնը աւարտած էր:

Այն ատեն Փանջուռնի ըսաւ ինծի.

— Բամնուելէ առաջ երկու խօսք ունիմ քեզի, գիտեմ որ կիզատա բուրժուաներէն կաշառուած՝ երկու անգամ փորձեցիր, քու Ծապլվար ովդ ու Վասպուրական ովդ, զիս վարկարեկել ու ծաղրելի դարձնել . . . Թերեւս բուրժուաները և կոպիտալիսաները խնդացուցիր, բայց սպանով եզիր որ գիտակից երիտասարդութիւնը քեզի դէմ ծառայաւ: Ինչ որ է, անցածը անցած է, չխօսինք սատր վրայ . . . կը ներեմ քեզի, բայց պայմանով մը . . .

— Ի՞նչ պայման, հարցուցի:

— Պէտք չէ որ վերսկսիս, պէտք չէ որ եթէ ողջ մնաս, բաւ մը գրես, խօսք մը ընես իմ տարագրութեանս մասին, հակառակ պարագային, հաւատա՛ որ այս անգամ տարբեր կերպով պիտի վարուիմ:

Խնդացի և ըսի.

— Դէրախտարար սպառնալիքները չեն սզգեր վրաս, ամենավատ միջոցը ընտրեցիր զիս լուծեան ստիպելու համար:

Փանջուռնի անմիջապէս զգաց որ կամ մըն էր ըրածը և իսկայն լեզուն փոխեց:

— Հունագ եմ անում, ըսաւ, գիտեմ որ դուն անկեղծ և գողափարակոն գրող ես, համոզումով կը գրես և ուրիշներէ չես սզգուիր ու այդ պատճառով է որ մեր սզերքը հաճոյքով կը կարգան Վապլվարը, իբրև մի ումօրիսթակաս գրութիւն՝ առանց չարամտութեան, առանց յետին մտքերու, բայց նորէն կը խնդրեմ որ իմ մտախ որ ե ակնարկութիւն չընես բերանացի կամ գրուար կերպով:

— Հիմա ինչիրը փոխուեցաւ, պատասխանեցի, քանի որ խնդրանք մըն է ըրածդ և ո՛չ թէ սպառնալիք մը, կը խոստանամ փափաքդ կատարել:

— Ուզիդ մարդու պատուոյ խօսք . . .

— Այո՛, ուղիղ մարդու պատւոյ խօսք:

— Շնորհակալ եմ:

Իրարու ձեռք սեղմեցինք, համբուրուեցանք և Փանջունի հեծու էշուն վրայ, Մօհամմէտ հետեւեցաւ իր օրինակին:

Երկու էշերը իրենց թանկագին բեռներով ճամբայ ելան:

— Սալամոթ, գոչեցի, Աստուած հետդ ըլլայ:

— Բաւական է որ ստտանան ինչ չբոժնուի, պատասխանեց Փանջունի:

Ծառին տակ կեցած՝ ընդ երկար դիտեցի հեռացող գոյգը կամ աւելի ճիշդ երկիտակ գոյգերը:

Արդէն արեւը կը խոնարհէր դէպի հորիզոնը և շապպեցի գիւղ գիշերը վրայ չհասած:

Վեց օր ետքը Շալիին եկաւ զիս գտաւ, առանձին անկիւն մը տարաւ ու խորհրդաւոր ձեւով զրպանէն ծալլուած թուղթ մը հանեց և ինծի տուաւ ու ըսաւ:

— Կարդա՛:

Փանջունիէն էր այդ նամակը և կը յայտնէր թէ ողջ առողջ հասած էր Սինձէր Տաղ Եգիւսներու մօտ և կը խնդրէր որ ութը ոսկին յանձնեմ գրաբերին:

Իսկոյն գրամը յանձնեցի Մօհամմէտի որ գոհունակ դէմքով մը հեռացաւ:

Ահա՛ այս հանդիսաւոր յանձնառութեանս համար էր որ մինչև այսօր չուզեցի բան մը գրել կամ խօսիլ ընկեր Փանջունիի մասին:

Ինչպէ՞ս կ'ըլլայ որ այժմ կը խզեմ լուսթիւնս: Այս ալ բացատրեմ:

Պուքրէշ հասնելէս քանի մը ամիս վերջը, իրազեկ, գրեթէ պաշտօնական ազբիւրէ իմացայ որ մեր սիրելի հերոս ընկեր Բ. Փանջունի Երեւան կը գտնուի, թէ հո՛ն ընդարձակ հողի վրայ եռանդուն՝ գրեթէ խե-

լոյցեղ՝ գործունէութիւն մը ցոյց կուտայ իբրև փրփականափ գործաւոր, թէ իր անունը արդէն խզ տարածուած է Պարսից Ծոցէն մինչև Մոսկուա ու էնկիւրիէն մինչև Աֆղանիստանի սահմանները . . . :

Այն ատեն գաղափար մը յղացայ. նամակ մը գրել իրեն և խնդրել որ զիս արձակէ էլ Պուսէրայի դաշտին մէջ առւած պատւոյ խոստումէս, թոյլտարէ իր ասորագրութեան շրջանի գործունէութիւնը գրի առնել, գոհացում տալու համար այն հազարաւոր համակիրներուն և հիացողներուն, որոնք, տարիներէ ի վեր, ետեւէս ինկած են ըսելով:

— Ընկեր Փանջունիէն բան մը պատմէ՛ մեզի:

Նամակը գրեցի և երջանիկ եմ աւետելու թէ քանի մը օր առաջ պատասխանը ստացայ:

Կ'ուզէի այդ պատասխանին բնագիրը ներկայացնել այստեղ, բայց ընկեր Փանջունիի նամակը գրուած էր հայկական նոր ոճով, նոր մտածելակերպով, նոր ուղղագրութեամբ, այնպէս որ ընթերցողներէն ո՛չ մէկը պիտի կրնար բան մը հասկնալ: Ես «թարգմանելու» համար այդ հայերէն նամակը, ստիպուեցայ զիմում ընել մէկ քանի մասնագէտներու, որոնք երեք օր երեք գիշեր աշխատելէ ետքը, այդ գրութեան իմաստը հաղորդեցին ինծի, ես ալ ուրեմն ընթերցողներս ուղեգրային աագնապի մը չենթարկելու համար, կը բուսականանամ այդ իմաստը հաղորդելով իրենց:

Ընկեր Փանջունի իր պատասխան-նամակը կը սկսի զիս որակելով «կեզտոտ ըուրժուաների, կապիտալիսթների հոցկատակ, պնակալէզ, և այլն(*)»: Յետոյ, կը գումէ մտնը հին Փանջունիին. «նա մեռած է, նեխած գիտկ է, կը գրէ, իբրև գիշատիչ ագուա կամ

(*) Կր սիրեմ յուսալ որ այդ որակումը աւելի կասակ է բան լուրջ գնահատում:

անգղ, կրնաս դայն ծամել ծամծամել և կուլ տալ, կրնաս այդ դիակը շահագործել ինչպէս որ ուզես, ծաղրեր, հեգնիր քո կարողութեան չափով, ես այդ մասին չնորհակալ կը լինիմ քեզ: Իսկ գալով նոր Փանջուռնիին՝ նա շատ ու շատ հեռացած է հեգնանքի, ծաղրանքի, երգիծանքի սահմաններէն. նա այլևս անբռնաբարելի, անխոցելի է. նա սոսկալի է, սարսափելի է, բայց ո՛չ ծաղրելի: Նրան կարող ես տալ, կարող ես նրանից վախենալ, բայց ո՛չ հեգնել»:

Յետոյ մեր հերոսը կ'աւելցնէ.

«Իմ ժամերը սուղ են, չեմ կարող աւելի երկար գրել, որովհետեւ լծուած եմ մի փրկարար աշխատանքի, ես պէտք է քանդեմ հնութիւնը, հին լեզուը, հին կրօնքը, հին բարքերը, հին օրէնքը, հին բարոյակօնը, հին միտքը, հին ըմբռնումները, հին կորգուսարքը, հին ընկերութիւնը, հին նախապաշարութիւնները, վերջապէս բոլոր հին աշխարհը, նրա աւերակների վրայ կանգնեցնելու համար նորը, դա հեշտ գործ չէ: Պիտի կարողանամ անել այդ ամէնը. չեմ կարծի: Թերեւս յաջողուեմ մի միայն քանդել, այդ արդէն բաւարարութիւն կուտայ ինձ: Իմ յաջորդը թող լծուի վերստինութեան գործին: Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ յաջորդս թո՛ղ կրի վերաշինութեան ստամբը... »:

Այսպէս կը վերջացնէ իր նամակը:

Պէտք է ընդունիլ որ ընկեր Փանջուռնի իր հին կորովէն ու պերճախօսութենէն բան մը չէ կորսնցուցած. միակ հնութիւնը որ իր մէջ անեղծ մնացած է:

Էականը այն է որ զիս արձակած է իմ խոստումէս և ես այժմ պիտի կրնամ անկաշկանդ պատմել իր տարագրութեան կեանքը:

Գ Լ Ո Ւ Խ Ա.

ՓԱՆՋՈՒՆԻ ԹԱՐՍՈՒՍԻ ՎՐԱՆՆԵՐՈՒՆ ՏԱԿ

Ինչպէս ներածութեանս մէջ ըսի՝ առաջին անգամ ընկեր Փանջուռնին տեսայ, Պոլսէն աքսորուելէս յետոյ, Թարսուսէն ժամ մը հետո գանուող այն ընդարձակ դաշտը ուր 6-7 հազար խեղճ ու կրակ վրաններու ներքեւ 40-50 հազար տարագիր Հայեր պատըսպարուած էին:

Հօկտեմբերի առաջին օրերն էր երբ ցերեկ մը լուր տարածուեցաւ թէ նոր տարագիրներու կարաւան մը կուգար հետուէն, Գավաքլարի կողմէն:

Կարաւանը, փոշիի ամպի մը մէջէն, կը յառաջանար կամօց կամաց, կասքերէ, սայլակներէ, էջերէ, ջորիներէ ու հետիսան ամբօխէ մը կազմուած: Կէս ժամ յետոյ նորեկները հասած էին արդէն վրաններուն քով և մենք՝ հետաքրքիր՝ կը դիտէինք ու կը հարցուփորձէինք զիրենք:

Էնկիւրիէն կուգային խեղճերը, ամիս մը ճամբաներուն վրայ, անտանելի տառապանքներ կրելէ ետքը:

Յանկարծ երիտասարդ մը ուշադրութիւնս գրաւեց:

Յնցոտիներու մէջ, գրեթէ բոպիկ, նինար, տըժգոյն, երիթացած դէմքով, Բիւզանդական հին եկեղեցիներու մէջ նկարուած Քրիստոսի մը կը նմանէր: Իր վաւճառն աչքերը, քիթը, մանաւանդ դէմքին արտայայտութիւնը անձանօթ չէին ինձի: Մօտեցայ իրեն, ա՛լ աւելի ուշադիր և յանկարծ գոչեցի.

— Փանջուռնի . . . դու՞ն ես:

Երեսս նայեցաւ, ճանչցաւ զիս ու դէմքը ծամածոնց, յետոյ դժգոհ չեղաով մը ըսաւ.



— Դուսն ի՞նչ բան ունիս այստեղ:
 — Չիս ալ աքսորեցին, պատասխանեցի:
 — Ի՞նչ իրաւունքով դուսն կ'աքսորուիս, գոչեց ձայնը բարձրացնելով:
 — Չաքսորուեցայ՝ այլ աքսորեցին, ճշգրեցի:
 — Դա տաններելի է, դա մի անօրմալ բան է, դա քսոր չաճագործում է, պտուղ ընկեր Փանջուսնի բըստեցքը սպառնազին շարժելով:

— Բայց եղբայր, ես ի՞նչ յանցանք ունիմ եթէ զիս բռնեցին, բանտարկեցին ու աքսորեցին, դիտել տուի:
 — Դուսն չպէտք էր որ աքսորուէիր, դուսն իբրև կեղտոտ պուրժուա պէտք է մնայիր Պոլսոյ ապակհանուած մթննորտին, ճախճախուտ տարրին մէջ . . .

— Իմ ալ փափաքս այն էր, բայց ի՞նչ ընեմ, բունի քչեցին:
 — Չպէտք էր գայիր, պարտաւոր էիր բողոքել . . .
 — Բողոքեցի բայց մտիկ ընող չեղաւ . . . սակայն վերջապէս ի՞նչ վնաս ունի իմ աքսոր երթալս:


— Այն վնասը ունի որ դուսն ապագային կարող ես չաճագործել քու այդ աքսորդ, կարող ես իբրև հերոս ներկայանալ, կարող ես ինքզինքդ մեզի, յեղափոխականներու հետ, հաւասար գծի վրայ դնել, վերջապէս կարող ես ամէն կեղտոտութիւն գործել առիթէն օգտուելու համար:

Հանդարտեցուցի զինքը ըսելով որ երբեք այդպիսի անբարեշու մտածում մը չանցնիր մտքէս, թէ երբեք պիտի չփորձեմ աքսորս չաճագործել:

Յետոյ, զինքը ատաշնորդեցի բարեկամի մը վըրանը ուր տեղ մը հայթայթեցինք:

— Իմացայ որ ձեր բոլոր աքսորի ընկերները Չարդուած են, ըսի:
 — Ամբողջ կազմը փճացած է, պատասխանեցի:
 — Իսկ դու՞ն . . . ինչպէ՞ս եղաւ որ ազատեցար:
 — Դա մի պարզ հրաշք է:
 — Պատմէ՛ տեսներնք:

Ու ընկեր Փանջուսնի պատմեց թէ ի՞նչպէս Այաչէն մէկ քանի ընկերներով ճամբայ հանուած է անորոշ ուղղութեամբ, թէ ի՞նչպէս ճամբան սոսկալի ջերմ մը ունեցած է ու սայլակին մէջ ինկած է զգայալիկ և թէ ինչպէս աչքերը բանալուն ինքզինք



էնկիւրի թուրք հիւանդանոցի մը մէջ ուր զինքը փոխադրած էին սասիկանները:

— Ո՛չ մի բժիշկ, ո՛չ մի դեղ, ո՛չ մի դարման անսայ այդանդ, ըստ Փանջու՛ ի և այս եղաւ իմ փըրկութիւնս:

— Ինչո՞ւ համար, հարցուցի:

— Որովհետեւ եթէ բժիշկ ու դարման ըլլար՝ թերեւս չուտով ասողջանայի ու զիս նոր կարուսնի մը խտանելով ասնէին ջարդելու, մինչդեռ այսպէս անխնամ մնացած՝ հիւանդութիւնս անեց երեք ամիս ու երբ կարողացայ հիւանդանոցէն դուրս ելլել, արդէն ջարդի քաղաքականութիւնը վերջացած էր այդ կողմերը: Գոհացան միայն զիս տարագիրներու մէջ խտանելով ու հոս զրկելով:

Յաջորդ օրերուն շարունակեցինք մեր խօսակցութիւնը, շատ բաներ ունէինք իրարու ըսելիք, հինէն ու նորէն:

Նշմարեցի որ ընկեր Փանջուսնի մէջ փոփոխու-

թիւն մը տեղի ունեցած էր, եվօլուցիա մը, ինչպէս ինքն ալ ընդունեց:

— Հիմա ես եղել եմ ծայրայեղ՝ ուլքա ապակեղրոնացումի մարդը, ըստ:

— Բայց ես կը կարծէի որ քու սկզբունքներդ անփոփոխ ու հաստատ կերպով գամուած են գլխուդ մէջ, գիտել տուի:

— Կեանքի փորձութիւնը այդ գամելէն մէկ քանին քաչեց հանեց ու անոնց տեղ նոր գամեր գամեց, պատասխանեց Փանջուսնի:

— Բայց ի՞նչ է սա ուլքա ապակեղրոնացում ըսածդ:

— Բացատրեմ, ես հիմա, այս աքսորի տառապանքներուն միջոցին, սա համոզումին եկայ թէ ամէն հայ անհատ, ինքն իր մէջ, ամբողջութիւն մըն է և կը ներկայացնէ ամբողջ հայութիւնը: Այն օր՝ որ և է՝ միջոցով կը յաջողի ինքզինք փրկել, փրկած կը լինի նաև ամբողջ հայութիւնը: Մենք պէտք է մեր բոլոր ջանքը կեդրոնացնենք ինքզինքնիւ փրկելու, ասանց մտածելու կամ աշխատելու ուրիշի մասին: Ահա՛ թէ ի՞նչ է ուլքա ապակեղրոնացումը:

— Մենք ասոր պարզապէս հաստիքութիւն կամ եկօրիզ կ'ըսենք, գիտել տուի:

— Ձէ՛, գոչեց ընկեր Փանջուսնի, եկօրիզ կ'ըլլայ այն ատեն երբ իբրև մարդ մեր անձը փրկել ջանանք, բայց երբ իբրև հայ ջանանք փրկել, այն ատեն կը լինի հայրենասիրական գործ, յեղափոխական ախ:

— Ուրեմն տարագրութեան մէջ քու յեղափոխական գործունէութիւնդ պիտի ըլլա՞յ . . .

— Նախ իմ անձս փրկել:

— Իսկ յետո՞յ . . .

— Յետո՞յ՝ ոչինչ . . . եթե ես յաջողիմ, արդէն իմ պարտականութիւնս կատարած կը լինեմ և ինձի հետ

փրկուած կը լինի նաև ամբողջ հայութիւնը, ինչպէս որ քիչ մը առաջ բացատրեցի :

— Հայութիւնը այս աղէտքէն փրկելու այդ ձևը ինձի քիչ մը սարօրինակ կը թուի, մանաւանդ յեղափոխական գործիչի մը համար, դիտել առել :

— Այո՛, որովհետև քու նեղմիտ, միակողմանի, աւանդամոլ և պուրժուա ուղեղդ չի կրնար հասկնալ թէ ի՞նչ կը նշանակէ ուլթրա ապակեդրոնացումը :

— Նոր վարկածները դժբախտաբար դժուար կ'ընդունիմ, պատասխանեցի :

— Ուրեմն չարժեք քեզի հետ վիճարանիլ, ըստ ընկեր Փանջուռնի արհամարհող չեչտով :

— Այսուհանդերձ շարունակենք մեր խօսքը, թե՛րեւս հասկացողութեան մը կը հասնիմ . . . այդ նոր սկզբունքը՝ որ ընդունած ես՝ ձեր կուսակցութեան ծրագիրն է :

— Ի՞նչ յիմար խօսքեր կ'ընես, գոչեց Փանջուռնի, եթէ մեր կուսակցութեան ծրագիրը ըլլար, այն առտեն ուլթրա ապակեդրոնացում պիտի չըլլար, մեր կուսակցութիւնը այլեւս գոյութիւն չունի ինձի համար, այլ կայ միայն իմ կուսակցութիւնս . . .

— Որ կը բողկանայ միայն քու անձէ՞դ :

— Բնականաբար, քանի որ ուլթրա ապակեդրոնացումի վրայ հիմնուած է :

— Հիմա ամէն բան պարզուեցու, պատասխանեցի, դու այս միջոցիս ուրիշ բան չես խորհիր, այլ քու կաշիդ ազատել :

— Ի՞նչ ճղճիմ, ի՞նչ գեանաքարչ, ի՞նչ պուրժուական մեկնաբանութիւն, գոչեց Փանջուռնի դէմքին տալով զգուսնքի արտայայտութիւն մը :

Եւ սրանեղած՝ հեռացու քովէս :

Քանի մը որ չմտայեցաւ ինձիս Սակայն առտու մը ես գացի գտայ զինքը :

ԵԵԵԶ . . .

— Իմացա՞ր որ մեզի խմբովին պիտի քչեն դէպի Օսմանիէ, ըսի :

— Ափսո՞ս, արդէն առաքուհները սկսած են, պատասխանեց ընկճուած դէմքով :

— Այո՛, շոգեկառքով օրական հազար հոգի կը փոխադրեն կոր, բայց որովհետև հրաման եկած է որ անմիջապէս պարպուին այստեղի տարագիրները, ամէնքը միասին ճամբայ պիտի հանեն, շոգեկառքը մէկ անգամէն չի կրնար այս բազմութիւնը փոխադրել, հեռեւորար պիտի ստիպուինք կառքով, ձիով ու սաքով երթալ, անձրեւին տակ ու ցեխին մէջ . . . սա եւս ըսեմ որ կառքերն ու ձիերը արդէն վարձուած են հարուստ ընտանիքներու կողմէ . . . այս ախուր իրականութեան հանդէպ ի՞նչ կը խորհի քու ուլթրա ապակեդրոնացման կուսակցութիւնդ :

— Կատակի ժամանակ չէ, ըստ Փանջուռնի, դուն ի՞նչ պիտի ընես :

— Ես գաղտնաբար պիտի փախչիմ ու երթամ Թարսուս, ուր արդէն կը գտնուին իմ մէկ քանի բարեկամներս, հոն պիտի ջանամ ծածկուիլ և օ՛րքս ձեռք չտալ որչափ կարելի է երկար ժամանակ :

— Ինչպէ՞ս պիտի երթաս Ժամուսան մը ճամբայ է :

— Վնաս չունի :

— Բայց վրաններու չուրջը զինուած պահապաններ կան որոնք հրաման ունին որոչեալ չըջանակէն դուրս ելլող տարագիրներու վրայ կրակ ընելու :

— Այդ կարեւորութիւն չունի :

— Ինչպէ՞ս կարեւորութիւն չունի, ընդհակառակը շատ մեծ կարեւորութիւն ունի :

— Կարելի է մէկ քանի պահապաններ կաշտուել ու վտանգաւոր գօտիէն անցնիլ առանց արկածի :

— Միթէ հնա՞ր է, գոչեց ընկեր Փանջուռնի ուրախութեան փայլակ մը աչքերուն մէջ :

267-964-97



(265553)

— Ես կաշառելու գործը յանձն կ'առնեմ, դուն կը փափաքի՞ս ինձի ընկերանալու:


— Ի հարկէ . . .

— Ուրեմն այս իրիկուն կը մեկնինք:

Փանջունի ա՛լ օձիքս չլծողուց և դիտեցի որ անսովոր յարգանքով մը կը վերաբերուէր հետս և նոյնիսկ կը գիջանէր յայանսձ կարծիքներուս հաւանութիւն տալու:

Արդարեւ, իրիկունը, երբորդի մը միջոցաւ քիչ մը դրամ վճարելով երկու պահապաններու որսնք Թարսուս տանող ճամբուն վրայ կը հսկէին, անվտանգ հեռացանք վրաններէն:

Ժամ մը ետքը հասանք Ս. Պողոսի ծննդավայրը:



Գ Լ Ո Ւ Խ Բ .

ՓԱՆՋՈՒՆԻ ԹԱՐՍՈՒՍԻ ՄԷՋ

— Է՛հ մենք այստեղ այսպէս ձեռները ծալլա՞ծ պիտի նստինք . . . :

Այս հարցումը ուզեց ինձի երբ 5-6 օրերէ ի վեր Թարսուս ապրտանսձ էինք ու քիչ շատ ապահով կը զգայինք մենք զմեզ:

— Ի՞նչ կ'ուզես որ ընենք, հարցուցի:

— Մի որ և է բան, մի գործունէութիւն, մի ակց . . . պէտք է վերջապէս ցոյց տանք մի կենդանութեան նշան, ես չեմ կարող ապրել մեռելութեան մէջ:

— Կարծեմ այս միջոցիս միակ լաւագոյն բանը որ կրնանք ընել կենդանութեան նշան չտալն է, դիտել տուրի, տարրական խոհեմութիւնը այդ կը պահանջէ:

— Հերն անիծած այդ խոհեմութեան, գոչեց Փանջունի, դա սրբուած է մեր բաւարաններէն, դա պուրժուազիտական բացատրութիւն է, դա ոչխարային հոգեբանութիւն է . . . խոհեմութի՛ւն, հերի՛ք որչափ այդ Մողոքին զոհուեցանք:

— Բայց վրաններուն տակ, քանի մը օր առաջ, այդպէս չէիր խօսեր:

— Վրաններուն տակ տարբեր, հոն գործունէութեան դաշտ չի կար:

— Իսկ հո՞ս...

— Հոս կարելի է ստեղծել... ես այստեղ հանդիպեցայ մի քանի ընկերներու, ամէնքն ալ լաւ տղերք են ու գործելու տրամադիր. պէտք է նրանց գործ ըստեղծել, գործիքը երբ անգործ մնայ կը ժանգոտի:

— Բայց ի՞նչ գործ կ'ուզես ստեղծել Թարսուսի մէջ, հորցուցի:

— Երեւի այստեղ բոլոր Հայերը չեն տարագրուած, շարունակեց Փանջունի, մասնաւորաբար կեղտոտ պուրձուաները, ջոջ տղաները, կեղեքիչ տգրուկները մի ու ե է միջոցով յաջողել են իրենց մորթը փրկել, Թարսուս մնալ ու շարունակել իրենց գործը:

— Բարեբախտութիւն մըն է այդ՝ քանի որ անոնց օգնութիւնը այժմ կը հասնի մեզի, պատասխանեցի, օգնութիւն թէ՛ նիւթական և թէ՛ բարոյական...

— Օգնութիւն, ի՞նչ մուրացկանի բողբոջութիւն է այդ, գոչեց Փանջունի բորբոքած, ես և ընկերներս օգնութեան պէտք չունինք, մենք թքել ենք իրենց օգնութեան վրայ, այդ օգնութիւնը թո՛ղ ձեզիպէսներուն ընեն ու դուք գացէ՛ք անոնց սաները լզեցէ՛ք:

— Ուրեմն ձեր ուզածը ի՞նչ է:

— Մենք մեր իրաւունքը կը պահանջենք իրենցմէ և ո՛չ թէ սղորմութիւն:

— Ի՞նչ իրաւունք, ի՞նչ առնելիք ունիք այդ մարդոցմէ, հորցուցի:

— Մենք կը պահանջենք իրենց փրկագինը, գուռաց Փանջունի:

— Դո՛ւք փրկեցիք զիրենք տարագրութենէ:

— Իմաստակութեան պէտք չիկայ: Իրականութիւնը, փաստը այն է որ մենք լեռնէ լեռ, դաշտէ դաշտ, քաղաքէ քաղաք կը քուրինք, մեր տունն ու տեղը



գործն ու ապրուստը թողած, մինչդեռ իրենք հոս իրենց տուներուն մէջ հանգիստ նստած են, գործերնին կը շարունակեն, դրամ կը շահին... մենք ենք որ իրենց տեղը կը չարչարուինք, ուստի պէտք է որ վճարեն իրենց փրկագինը... սա բողբոջակ փաստ է:

Տեսայ որ անկարելի էր խօսք հոսկցնել մեր բարեկամին, ուստի ուզեցի կարծ կոպել:

— Հա՛ւ, ըսի, ըրէ՛ք ինչ սր կ'ուզէք:

— Բնական է որ պիտի ընենք ինչ որ կ'ուզենք, պատասխանեց Փանջունի, և ճիշդ ասոր համար է որ եկայ քեզի մօտ խօսակցելու:

— Ես իմ կարծիքս յայտնեցի և նորէն կը կրկնեմ, բնաւ խոհեմութիւն չեմ համարեր ձեր այդ ընթացքը, նոյն լսկ կարծեմ թէ շատ վտանգաւոր կրնայ ըլլալ:

ամէնուս համար, այդ ուղղութեամբ ու է գործողութիւն:

— Բայց ես քու կարծիքդ առնելու չեմ եկած ընտ:

— Ուրեմն ի՞նչ է այցելութեանդ նպատակը:

— Դու կը ճանչնաս և յարաբերութիւն ունիս հոս մնացող ջոջ հայ աղաներուն հետ, այնպէս չէ՞:

— Այսինքն, քանի մը անգամ առիթ ունեցայ հետերնին տեսնուելու:

— Եւ իբրև միեւնոյն խմորէ մարդիկ, իրարու վերայ մտտահովութիւն ունեցաք, ըսաւ Փանջունի արհամարհոտ շեշտով մը:

— Այսինքն պէտք է ըսեմ որ ինծի լաւ ընդունելութիւն մը ըրին:

— Ատոր համար քեզ չեմ շնորհաւորեր:

— Ինչպէս որ կ'ուզես, բայց վերջապէս ի՞նչ է միտքդ այն բացատրէ, ըսի անհամբեր:

— Ես իմ ընկերներուս կողմէ իբրև լիազօր եկած եմ քու մօտդ, բացատրեց Փանջունի, ինծի պաշտօն տրուած է քեռէ պահանջելու որ երթաս այդ ջոջ աղաները տեսնես և իրենց յայտնես մեր կամքը:

— Այսինքն կ'ուզէ՞ք որ իբրև միջնորդ ծառայեմ ձեր ու անոնց մէջ:

— Բնա՛ւ երբեք... միջնորդի խնդիր չիկայ:

— Հապա ուրե՞մն:

— Պարզապէս մեր կողմէն պիտի երթաս ու մեր կամքը պիտի պարտադրես իրենց:

— Ո՛չ այդ առաջարկութիւնը դուն ինծի ըրած և՛ զիր և ո՛չ ալ ես լսած, պատասխանեցի:

— Ինչո՞ւ համար:

— Որովհետև բացարձակապէս կը մերժեմ այդպիսի դիմում մը ընել:

— Կը վախնաս գէշ մարդ ըլլալ այդ կեղտոտ ա-

րարածներուն հետ, ըսաւ Փանջունի հեգնական ձեւով մը:

— Կը վախնամ շատ գէշ ծառայութիւն մը մատուցած ըլլալ ձեզի:

Փանջունի չպատասխանեց: Պահ մը լուռ մնաց և դժգոհ դէմք մը առաւ: Կ'երեւար որ ամբողջ յոյսը իմ վրաս դրած էր: Ես ամէնէն առաջ խզեցի լուրթիւնը:

— Կը տեսնամ որ շատ չուտով մոռցար, ըսի, նոր ուղղութիւնդ գոր ինծի պարզեցիր վրաններուն ստի գտնուած ասեմնիս:

— Ի՞նչ բանի կ'ակնարկես, հարցուց Փանջունի:

— Ուլթրա-սպակեղրոնացումին... հիմա կը տեսնեմ որ ընկերներով կը գործես կրկին, ինչ որ ուրացումն է քու նոր ուղղութեանդ:

— Բայց ընկերներս ալ սպակեղրոնացումով կը գործեն:

— Այն տանն այդ հաւաքական դիմումը ի՞նչ պիտի ըլլայ... դուն քեզի հետ տրամաբանական ըլլալու համար պէտք է որ ջոջ աղաներէն պահանջումդ անհատաբար կատարէիր առանց ընկերներու օժանդակութեան:

— Ես հոս չեմ եկած դասախօսութիւն լսելու, պատասխանեց Փանջունի ու ոտքի ելաւ:

— Հաւատո՛ւ որ քեզի վերաւորելու համար չըրի այդ դիտողութիւնը, ըսի:

— Քո խօսքերը երբեք չեն կրնար զիս վերաւորել պատասխանեց Փանջունի, գիտեմ անոնց իրական արժէքը:

— Այսինքն զուոյ, ըսի խնդալով:

— Քիչ մըն ալ պակաս, աւելցուց Փանջունի:

— Քանի որ այդպէս է, թոյլ տուր որ խօսք մըն ալ ըսեմ ու յետոյ գնա՛:

— Պայմանաւ որ կարճ ըլլայ այդ խօսքը :

— Շատ կարճ է ըսելիքս . . . դու և ընկերներդ հրաժարեցէ՛ք ձեր Թարսուսեան գործունէութենէն :

— Եւ եթէ չհրաժարինք, ըսաւ Փանջուռնի չեղտակի աչքերուս մէջ նայելով, սպառնալի՞ք մը կ'ընես մեզի :

— Քաւ լիցի, գոչեցի, պարզ բարեկամական խորհուրդ մըն է որ տալ ուզեցի :

— Խորհուրդի ժամանակ չէ, այլ գործելու, ըսաւ Փանջուռնի և ոտքի ելնելով մեկնեցաւ :

Մոռցած էր մնաս բարով ըսելու :

Փանջուռնի տեղացի Յոյնի մը տան մէջ, քաղաքին ծայրը, սենեակ մը վարձած էր, կամ աւելի ճիշդը սենեակի մը մէկ անկիւնը, որովհետեւ միեւնոյն տեղը ապաստանած էին նաև վրաններէն փախչող 8-10 երիտասարդներ : Այդ երիտասարդները ամէնքն ալ ծանօթներ էին ընկեր Փանջուռնիի, մէկ քանին իրեն նախկին գործակիցները, որոնց ամէնքն ալ այժմ բոլորսւած էին իրեն շուրջը, դիպուածով իրենց հրամանատարը գանող դաստիգ զինուորներու պէս :

Փանջուռնի այդ խմբակին մէջ վերստացած էր չին օրերու կորովը, յանդգնութիւնն ու պայքարող նկարագիրը :

Իրենցմէ քիչ մը անդին ուրիշ տան մը մէջ ալ 5-6 երիտասարդներ խմբուած էին : Այդ երկու խումբերը ամէնօրեայ յարաբերութիւններ կը մշակէին իրարու հետ, ծրագիրներ կը պատրաստէին : Հա՞րկ է ըսել որ զիրենք ներշնչող ոգին Փանջուռնին էր :

Այժմ ինք կը գաւանդէր թէ ուժերու միացումով կարելի էր մեծ գործ մը տեսնել : Այդ մեծ գործը նախ և առաջ տարագրութեան ցանցերէն փրկուիլն էր, ինչպէս օր մը բացատրեց ինծի : Կը զգար որ Թարսուսի մէջ պիտի չկրնային երկար ատեն ծածկուած

մնալ և թէ պիտի ստիպուէին կրկին անձանօթ ուղղութեամբ քշուիլ :

— Այդ պատահականութեան առաջքը պէտք է առնել, ըսաւ :

— Ինչպէ՞ս կարելի է :

— Շատ հեշտ կերպով, պատասխանեց, բաւ է որ քիչ մը յանդգնութիւն և շատ զրամ ունենանք, պատասխանեց : Յանդգնութիւնը չի պակսիր մեր քով, միայն թէ . . .

— Դրամը կը պակսի, վրայ բերի :

— Մենք զրամ չունինք, բայց ուրիշները ունին և այս պարագային ունեցողները պէտք է տան չունեցողներուն :

— Ենթադրենք որ տուին, ի՞նչ է տեսնենք ծրագիրդ :

— Բացարեւմ, պայմանաւ որ բացարձակապէս գաղտնի պահես երբ չես ուզեր որ գլուխդ փորձանք գայ :

— Առանց այդ սպառնալիքին ալ գիտեմ գաղտնիք պահել, պատասխանեցի :

— Մենք այժմ 18 հոգի ենք, ըսաւ, որ յանձն առած ենք ամէն բանի առկալով մեր ծրագիրը գործադրել : Այսօր եթէ զրամ ունենանք, վաղը ճամբայ պիտի ելլենք :

— Դէպի ո՞ւր . . .

— Նախ ասկէ պիտի գնենք զէնք, չուան, տապար, սղոյ, ուրազ և ուրիշ անհրաժեշտ գործիքներ . . . մեր ընկերներէն մէկ քանին շատ լաւ գիտեն Մերսինի շրջակաները, ասկէ պիտի երթանք դէպի այդ շրջակաները գտնուած ծովեզերեայ անտառ մը, բնական է որ հետերնիս պիտի ունենանք ուտելիքի պաշար, հոն ծառեր պիտի կտրենք, պիտի սղոցենք, փայտերը ի-

րար պիտի կապենք ու խոշոր լսատ մը չինենք: Այդ լսատը պիտի իջեցնենք ծով, պիտի ելլենք լսատին վրայ, ու լսատը պիտի ուղղենք շիտակ գէպի Կիպրոս, որուն լեաները կ'երեւան եզեր Մերսինի ծովեզերքէն . . . անգամ մը որ ռաքերնիս դնենք ազատ հողի վրայ, այն ատեն կը պատրաստենք գործունէութեան նոր ծրագիր ապագայի մասին . . .

— Սքանչելի՛, բայց վատնգաւոր ու չափազանց արկածախնդրական, դիտել տուի:

— Ինչ որ պարծուային համար վատնգաւոր ու արկածախնդրական է, յեղափոխականին համար անվատնգ ու ամենապարզ բան է:

— Կը հաւատամ ու կը խոստովանիմ, ըսի: Ե՞րբ կը գործադրէք այդ ծրագիրը:

— Երբ բաւականաչափ փող ունենանք:

— Յոջողութիւն ուրեմն:

Բանի մը օր ետքը անուղղակի կերպով իմացայ որ Փանջուռի ու իր ընկերներէն ոմանք սկսած էին տեղացի Հայերէն դրամ պահանջել մերթ խնդրանքի ձեւով, մերթ սպառնալիքով ու մերթ ալ ազգային գերագոյն շահերու անունով:

Այդ ձեռնարկը քիչ շատ յաջողութիւն գտած էր և օր մը երբ Փանջուռիին սենեակը գացի տեսայ որ անկիւնը մէկ քանի սղոց, ուրազ, եւլն. գրուած էին:

— Ուրեմն ձեր ծրագիրը իրագործուելու մօտ է, ըսի կտմայ մը տկանջին:

— Երեք օրէն ճամբայ կ'ելլանք, պատասխանեց:

— Ճիշդ ատենն է մեկնելու, դիտել տուի, որովհետեւ խստութիւնները աւելցած են, տեղացիներու բոլոր ատները պիտի խուզարկուին, ասկէ զատ կառավարութիւնը վաղը միւս օր յայտարարութիւն պիտի ընէ թէ որուն ատենը որ Հայ գտնուի՝ ինքն ալ միտան պիտի աքսորուի . . . շատ տեղացիներ արգէն

բանի կը հանեն կոր իրենց տունը գանուող Հայերը . . .

— Ուրեմն դուն ի՞նչ պիտի ընես հարցուց Փանջուռի:

— Ես պիտի վերադառնամ վրանները . . .

— Բայց գէպի մահ կը գիմնս այդպէս:

— Ի՞նչ ընեմ, ուրիշ ճար չունիմ, ճակատագիրս ինչ որ է այն կ'ըլլայ:

— Զօրաւոր, յեղափոխական մարդը կը հակադէ ճակատագրին . . . բայց կը զգամ որ դուք անկարող էք որ և է բանի, ջիղ չունիք, կազմակերպական ոյժ չունիք, որոշ ծրագիր չունիք . . . թուլամորթներ էք պարզապէս, թուլամորթներ . . . տեսէ՛ք մենք ինչպէս շուտ մը կրցանք կազմակերպուիլ, նոյն իսկ այս անընդամս պայմաններուն մէջ:

Երկու օր ետքը արդարեւ ստիպուեցայ թողուլ Թարսուսը և երթալ վրանները, ուր երեք օր մնալէ ետքը աւտու մըն ալ եկան քակեցին ամէն բան ու մեզ ստիպեցին անմիջապէս ճամբայ ելլելու գէպի Օսմանիէ:

Փանջուռի ու իր ընկերները մեզի հետ չէին: Ինչպէս իմացայ՝ ինէ երկու օր ետքը Թարսուսէն եկող մէկ քանի ծանօթներէ, անոնք զիչեր մը փախուստ տուած էին քաղաքէն, գէպի Մերսին:

Մինչ աքսորականներու կարաւանը Օսմանիէ հասնելէն ետքը ճամբան շարունակեց, ես ու քանի մը ընկերներ յաջողեցանք մտնել քաղաք, բաժնուիլ կարաւանէն ու մնալ հոն ասոր օրի չափ, մէկ քանի ոստիկաններ ու սէվքիսթի պաշտօնեան կաշտուելով:

Աւտու մըն ալ մէկ քանի կառքերով ճամբայ ելանք գէպի Իսլահիէ:

Երկու օր ճամբորդիլէ ետքը, իրիկուն մը, երբ ժամ մը մնացած էր Իսլահիէ հասնելու՝ հետուն ճամբուն վրայ, ծառի մը տակ, տեսայ սասնձին մարդ մը որ ծրարը բացած՝ ձիթապտուղ, հաց ու պանիր կ'ուտէր:

— Բայց այս մտորզը Փանջուենին է, գոչեց կառքին մէջ քովս նստող բարեկամս:

— Անկարելի է, Փանջուենին հոս ի՛նչ գործ ունի, պատասխանեցի:

— Գրաւ կը գնեմ որ ինքն է, պնդեց:

Կառքը կեցուցինք և ուշադիր նայեցանք կրկին:

Այո՛, նոյնինքն էր: Իսկոյն վար դատրեցի ու փութացի իրեն քով. — Փանջուենի, ի՛նչ բան ունիս հոս առանձին, գոչեցի, ս՛էր են ընկերներդ:

— Աւլթրա սպակեդրոնացում, հօն է մեր փրկութիւնը, ըստ Փանջուենի Յետոյ աւելցուց:

— Կառքիդ մէջ տեղ ունի՞ր:

— Հրամմէ: Աւ միասին դարձանք մեր կառքը:



Գ Լ Ո Ւ Ե Գ.

ՏԻՈՒՐ ՈՂԻՍԱԿԱՆ ՄԸ

Երբ ընկեր Փանջուենին առինք մեր կառքը, գէշ աղէկ տեղաւորուեցանք ու ճամբայ ելանք զէպի Իսլահիէ, սրուն ցածուկ և խրճիածև առենքը արդէն կը տեսնուէին ըսի մեր խա գավառ բարեկամին:

— Հիմա պտամէ՛ տեսնենք ձեր փախուսաւ թարսուէն գէպի Կիպրոս՝ լաստի մը վրայ:

— Տխո՛ւր, տխո՛ւր, պատասխանեց մեր բարեկամը գլուխը երեւցնելով:

— Մեր այս սառապալից գնացքին մէջ արդէն գուարթ բաներու տկնկալութիւնը պէտք չէ որ ունենանք . . . կ'ենթադրեմ որ ձեր ծրագիրը ջուրը ինկաւ տակաւին լաստը ջուրը չիջեցուցած: Արդէն, խօսքը միջերնիս, այդ ծրագիրը պարզապէս յիմարական էր, չբեկտ համար աւելի ծանր ամական մը:

— Ծրագիրը հիանալի, գոչեց Փանջուենի, և քու գործածած բազ շատ ձիշդ է, այո՛, յիմարական, այսօինքն յանգուգն, անսովոր, բարձր, վսեմ, բոլոր այն արարքներուն պէս որոնք յիմարական կ'որակուին կեղտոտ պուրմուսներու կողմէ, որոնցմով սակայն կարելի է միայն գեանաքարչ տափակութիւններէ վեր բարձրանալ և իրապէս մեծ գործեր տեսնել . . . ուշխարհի մէջ յիմարութիւններով միայն կարելի եղած է նոր կեանք ստեղծել . . . պէտք է որ զեւ ըլլայ մեր ներսիլին որպէս զի կարենանք աստուածային գործեր տեսնել. «Դեւ գոյ ինմա» կ'ըսէին Յիսուսի համար ալ որ՝ մարդկութիւնը յեղաշրջեց:

— Սքանչելի կը խօսիս, միայն թէ յիմարութիւնը այդ բարձրութեան հասնելու համար յաջողութիւնը պէտք է ունենայ իրեն հետ, դիտել տուի:



Ա. Աստուխանյան

— Դա ոչինչ, յաջողութիւնը զիպումածական բան մըն է:

— Եւ սակայն ամէնէն էական բանն է:

— Եթէ մենք չյաջողեցանք կիպրոս երթալ յանցանքը ծրագրին չէր, այլ մեր ընկերներուն խարեբայութեան, վատութեան և դատաւրութեան . . . ավստ՛ս որ հին խմորէ գործիչներ չմտցին . . . կամ աւելի ճիշդը, այս տարագրութիւնը սպականեց մեր աղերքը:

— Հիմա որ բուն նիւթին մտակցանք ա՛լ ժամանակ

է որ մանրամասնօրէն պատմես ձեր արկածախնդրական ճամբորդութիւնը դէպի Մերսին, ըսի:

— Ամէն բան հիանալի կերպով կազմակերպուած էր, սկսաւ պատմել Փանջուռի, չափուած, ձեւուած և կշռուած, որովհետեւ ամբողջ գիշերներ լուսուցած էինք մեր ծրագիրը մշակելու համար: Մեր խումբը տասներկու ընկերներէ կը բաղկանար, որոնց մէջ կային փայտահար, ստաղծագործ, դարբին, երկաթագործ և նոյնիսկ նաւապետ ալ . . .

— Նաւապետ, գոչեցի զարմացած:

— Գոնէ այդ տիազուր կը կրէր Քափտան Համբար, կարծեմ ձկնորսի նաւակ մը ունի եղեր Իզմիթ:

— Հիմա խնդիրը պարզուեցաւ, շարունակէ սրբմն:

— Մեզի հետ առած էինք բոլոր անհրաժեշտ գործիքները, ստալար, սղոց, ուրագ, չուան, գամ, մուրճ, և այլն, նաև ունէինք բուսականաչափ գէնք ինքնապաշտպանութեան և դիմադրութեան համար, ստանալէն ու պատրաստ դրամ: Ամէն ընկեր հաւատար չափով բեռնաւորուած՝ գրչեր փամանակ՝ առանձին առանձին ճամբայ ելանք նախապէս որոշուած անկ մը իրարու միանալու համար:

— Դու ի՞նչ բեռ առած էիր:

— Ես ոչինչ, ես խումբին պեան էի:

— Իսկ պատրաստի դրամը որո՞ւն քով կը մնար, հետաքրքրուեցայ:


— Գոնձապետին քով, պատասխանեց Փանջուռի:

— Ո՞վ էր գոնձապետը:

— Ես . . .

— Շարունակեցէ՛ք ձեր պատմութիւնը:

— Սկիզբները ամէն բան շատ լաւ անցաւ: Ամբողջ գիշերը քալեցինք զուարթ տրամադրութեան տակ, աղերքը ոգեւորուած էին և իրենց հոգեկան դրու-



4 Ասորի 34

Թիւնը շատ ուժեղ: Ես այ իմ կողմէս կ'աշխատէի իրենց կորովը բարձր պահել, կը բացատրէի թէ մեր այս ձեռնարկը տակաւին առաջին քայլն էր և թէ թո՛ւն մեր գործունէութիւնը պիտի սկսէր երբօր կիպրոս հասնէինք: Իմ գիտաւորութիւնս էր կիպրոսի մէջ կազմել մի հսկայ զանգուածային խումբ, զիմել Անգլիացիներու օժանդակութեանը, մարզել և կազմ ու պատրաստ գանաւելի առաջին ասթիւ արշուելու համար զէպի երկիր: Տղերքը կը խանդավառուէին այս հեռագատկերով, ամէնքը պատրաստակամութեն կը յայանէին կուռելու, Քարթան Համբար արդէն իսկ

ինքզինքը մեր տպագայ բանակին հրամանատարներէն կը նկատէր. «Ես Պալքաններու պատերազմին գացած եմ և չալուշի սասիճան ունիմ». կ'ըսէր: Երբ արշալոյսը ծագեց ծառաստան մը հասած էինք: Տեղը ամայի էր ու հանգչելու յարմար: Որոշած էինք ցորեկները ծածկուած մնալ և գիշերները ճամբանիս շարունակել: Չտիագանց յոգնած էինք. տղերքը և ես քիչ մը բան կերանք ու պառկեցանք ծառերու շուքին ներքեւ:

— Բայց ծովուն արդէն մօտեցած էիք, դիտել տուի:
 — Դեռ մի օրուայ ճանապարհ ունէինք, բայց հեռուէն կը տեսնէինք Մերսինը, բայց մենք կ'ուզէինք քաղաքին չմօտենալ և մեր ճամբան երկարել զէպի արևմուտք, ամայի վայրեր՝ ուր պիտի կրնայինք հանդիստ մեր աշխատութեան նուիրուիլ: Մի քանի ժամ քնանալէ ետքը երբ արթնցանք տեսանք որ մեր ընկերներէն երեքը չկային:
 — Ինչպէ՞ս, գոչեցի զարմացած:
 — Այո՛, չկային ըսաւ Փաւլոսնի: Սկսանք փնտելի հոս ու հոն, բայց ի զճ՛ւր, անյայտ եղած էին իրենց բեռներովը... մեր ընկերներէն մին ըսաւ որ ինք արդէն գիտեր թէ այսպէս պիտի ըլլար, թէ այդ երեք տղաքը առաջին վայրկեանէն յուսահատած էին, թէ կը խորհէին Թարսուս վերադառնալ կամ Մերսին երթալ: «Քանի որ անոնք իրենց մէջ չեն զգար պայքարի ուժը՝ լուսագոյն է որ հեռանան, թուլամորթները դուրս մեր շարքերէն» վճռեցի: Այսուհանդերձ այս դատալքութիւնը վատ տպաւորութիւն յառաջ բերաւ, մտնաւանդ որ, իրենց հետ տարած էին մի կարգ անհրամեշտ գործիքներ: Երբ մուծը կոխեց կրկին ճամբայ ելանք: Ես և Քարթան Համբար առջեւէն կը քալէինք ու տղերքը կը հետեւէին մեզի: Մի քանի ժամէ ի վեր կը քալէինք երբ տղերքներէն մէկը մօտե-

ցաւ ինծի և ըսաւ. «Սիմօնն ու Գէորգն ալ անյայտ եղան»:

— «Ինչպէ՞ս անյայտ եղան» գոչեցի:

— «Ամէնէն ետեւը մնացած էին, մէյ մ'ալ նայեցանք որ չիկան, Սիմօնը արդէն միւս ընկերներուն անյայտ ըլլալէն ի վեր ինքն ալ միտքը փոխած էր և կ'ուզէր Մերսին երթալ, կ'երեւայ որ Գէորգն ալ համոզեր է» . . .

— «Կորչին դաստիքներն ու թաւամորթները և թո՛ղ մեր շարքերը մտքազործուին» գոչեցի:

«Բայց դրութիւնը կրիտիկական կը դառնար: Սիմօն և Գէորգ իրենց հետ սենէին մեր ուտելիքի բոլոր պաշարը:

— «Հիմա որ ուտելիք չունինք ի՞նչ պիտի ընենք» հարցուցի Քարթանին:

— «Դրամ կա՞յ», ըսաւ:

— «Դրամ կայ», պատասխանեցի:

— «Եթէ դրամ կայ, հոգ մի՛ ընեք», ըսաւ Քարթան:

Այս խօսքերը յուսադրեցին ինձ: Եթէ ընկեր մնացած էինք, Շարունակեցինք մեր ճամբան մինչև որ ա՛լ քալելու կարողութիւն չմնաց ու կրկին պտուկեցանք ծառերու ներքև: Քարթան իմ քովէս չուզեց ամհուելի ու իրարու մօտ քնացանք»:

— Եւ երբ արթնցաք մէկ քանի ընկերներ ալ պակասած էին, խնդալով:

— Ափսո՛ս, գոչեց ընկեր Փանջունի, այո՛, երկու ընկերներ ալ անյայտացեր էին . . .

— Եւ իրենց բեռներն ալ միասին անշուշտ:

— Այո՛, իրենց բեռներով . . .

— Կը տեսնամ որ շարքերը շատ արագ կերպով մաքրագործուեր են:

— Ալ հիմա մեր ծրագիրը անգործադրելի դարձած էր: Ժողովցի մնացած չորս ընկերները կացութեան

մասին խորհրդակցելու համար: Խորհրդակցութիւնը շատ երկար չտեւեց: Երեք աղերքը յայտարարեցին որ իրենք արդէն սրտչած են վերադառնալ Թարսուս քանի որ այլևս ո՛չ ուտելիք մնացած է և ո՛չ ալ գործիք մեր ծրագիրը իրագործելու համար: Բայց տեսա՞ Քարթան Համբար ձայն բարձրացուց և ըսաւ. «Ով որ կ'ուզէ թող երթայ, ես ու պարոն Փանջունի կը մնանք և մեր սրտչումը կը գործադրենք»: Ես այդ վայրկեանին թէ՛ կը գործանայի և թէ՛ կը հիանայի Քարթանին վրայ . . . : Տղերքը կ'ուզէին անպատճառ վերադառնալ, Քարթան Համբար որ գետինը նստած էր, կսնակը ծառի մը կօճղին տուած, ոտքի ելաւ ու բորբոքած շեշտով՝ այսպէս խօսե տւ . . .

— Գագէ՛ք ուր որ կ'ուզէք . . . ես կը մնամ ընկեր Փանջունիին քով, ես խօսք տուած եմ սնոր ու խօսքս ետ չեմ կր՛ար առնել, ես կարգայած, գիտուն մարդ չեմ, բայց պատուաւոր մարդ եմ, երբ խօսք մը տամ այդ խօսքին համար կը մեռնիմ: Մենք սրտչեցինք Կիպրոս երթալ և պիտի երթանք . . .

Ես թէեւ ներքնապէս կը խորհէի թէ լուսագոյն էր աղերքներուն հետ դառնալ Թարսուս, բայց Քարթանին խօսքերէն ետքը չէի համարձակեր այդպիսի գաղափար մը յայտնել:

Երեք ընկերները ամօթահար և գլխիկոր հետացան: Երբ առանձին մնացինք՝ ըսի Քարթանին.

— Հիմակ որ ո՛չ մարդ ունինք, ո՛չ գործիք և ո՛չ ալ ուտելիք, ի՞նչպէս կ'ուզես որ մեր լաստը չինենք ու Կիպրոս երթանք:

— Ես մարդ ալ կը գտնամ, գործիք ալ կը գտնամ, ուտելիք ալ կը գտնամ, պատասխանեց, բայց նախ ուտելիքը ճարենք . . . հետուն գիւղ մը կը նշմարեմ կոր, դուն հոս ինծի սպասէ՛ ես մինչև հոն երթամ ու մեզի ուտելիք ճարեմ:

— Լաւ, պատասխանեցի:

Քարթանը հեռացաւ և երկու ժամէն վերադարձաւ ո՛չ միայն ուտելիք բերելով հետը, այլ նաև օղի և ծխախոտ: Կերանք խմեցինք և պատրաստուեցանք պառկելու:

— Վաղը Մերսին կ'երթամ, ես հոն ծանօթներ ունիմ, թէ՛ մարդ կը գտնամ քեզի և թէ՛ գործիք, ըսաւ Քարթան:

Քնացած տեղս յանկարծ արթնցայ զգացի որ մէկը գրպաններս կը խառնէր և տեսայ որ Քարթանն էր:

— Ի՞նչ է այդ, Քարթան Համբար գոչեցի:

— Լռէ, պատասխանեց, հիմա գլուխդ կը ջախջախեմ:

Եւ ցոյց տուաւ բէվոլվէրը: Ես ալ փորձեցի բանթալոնիս ետեւի գրպանէն բէվոլվէրս հանել, Քարթան խնդաց և ըսաւ.

— Պարտապ տեղը մի՛ փնտռեր, բէվոլվէրդ առած կամ գրպանէդ:

Այսպէս ուրեմն զինաթափ եղած էի և ընդդիմութեան ու ինքնապաշտպանութեան միջոց չունէի: Քարթան աւաւ քովս գտնուած դրամները և արագ հեռացաւ անորոշ ուղղութեամբ: Իսկ ես, գրեթէ անօթի ծարաւ, հազիւ կրցայ ինքզինքս թարսուս նետել ուրկէ ստիպուեցայ խոյս տալ ու օրերով քալելէ ետքը հասայ այստեղ: Ահա իմ պատմութիւնս:

— Անցած ըլլայ, պատասխանեցի:

Հինգ վայրկեան ետքը մեր կառքը հասած էր Իսլահիէ:



Գ. Ա. Ռ. Ե. Գ.

ՐՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ

Բախտը այնպէս ուզեց որ Իսլահիէի մէջ ընկեր Փանջունին կորսնցնեմ, յետոյ նոյն բախտը, կամ թերեւս ուրիշ բախտ մը, այնպէս անօրինեց որ զայն վերստին գտնեմ Հալէպի մէջ:

Առաջին անգամ զինքը տեսայ Հայոց եկեղեցիին մէջ, Իր շուրջը հաւաքուած էին 10-12 տարագիրներ, խեղճ, թշուառ, հիւժած, երիթացած վիճակի մէջ: Մարդկային կմախքներու երեւոյթը ունէին, մարդիկ որոնք գերեզմանէն փոխած են, ինչպէս կ'ըսէ ժողովուրդը իր նկարեղ քացատրութեամբ:

Րնկեր Փանջունի բորբոքած երեւոյթ մը ունէր ու կը խօսէր անոնց բարձր ձայնով, սրտմտած շեշտով: Քանի մը բառեր ականջիս հասաւ:

— Չպէտք է հանդուրժել, չպէտք է խոնարհուել, պէտք է բողբոքել, պէտք է բողբոքել ցոյց տալ, կը պոռար շարժումը միացնելով խօսքին և բողբոքը սպաննական ուղղելով դէպի երկինք:

Հետաքրքիր, մտեցայ խումբին:

Փանջունի կը շարունակէր պոռալ.

— Քանի որ նրանք չեն ուզեր իրենց պարտակա-



նութիւնը ճանաչել, քանի որ նրանք կը հեզնեն ժողովուրդի տառապանքը. քանի որ նրանք իրենց պաշտօնի գիտակցութիւնը կորսնցուցած են, քանի որ նրանք ձեզ սովի կը մտանեն, այլեւս չպէտք է գլուխ ծռել, պէտք է ծառանալ, կռուել, պայքարել . . . ոչ խարամիտ համակերպութեան դարերը անցեր են այլեւս, կղերականութիւնը չի կրնար խեղդել ժողովուրդի արդար իրաւունքը, պէտք է նրանց գլուխը ջախջախել ձեր օտքերու տակ . . .

Այս մարտաշունչ հրաւերը կ'ուղղուէր մարդոց որոնք օտքի վրայ կենալու կարողութիւն չունէին՝ իրենցմէ մէկ քանին երկու կիներ նշմարեցին որոնք փողոց կը դիմէին ու անոնց ետեւէն վազեցին, հաւանօրէն նպատտ մը խնդրելու համար: Երկուքը հեռացան ըսելով.

— Ասանկ խօսքեր շատ ենք լսեր, ասանք փոր չեն

կշտացներ, նրթանք մեր գլխուն ճարը նայինք . . .

— Մինչև որ դուք ձեր սեփական ուժերով ձեր իրաւունքը չպաշտպանէք ո՛չ ոք ձեզ օգնութեան կը հասնի, շարունակեց Փանջունի, պէտք է ուժ ցոյց տալ այդ վտանքին . . .

— Բայց մենք ուժ չունինք, համարձակեցաւ դիտել տալ իրենցմէ մին:

— Եթէ ուժ չունիս՝ մեռի՛ր, գոչեց Փանջունի, այն որ սկսար է իրաւունք չունի ապրելու:

Մարդը տխրութեամբ գլուխը օրօրեց ու յամբարջալ հեռացաւ:

— Դուն մեզի պիտի կրնաս քանի մը դրուշ տալ սրպէսզի քիչ մը հաց տանենք և ուտենք, ըսաւ ուրիշ մը խօսքը ճառախօսին ուղղելով:

— Այդ քու ըսածդ պալեարիվ միջոց մըն է, պատասխանեց Փանջունի, հարցը պէտք է լուծել հիմնական կերպով, հիմա եթէ կշտանաք՝ վաղը կրկին պիտի անօթեանաք ու պիտի ստիպուիք դարձեալ հաց փնտռել . . . զա գիտակից մարդու գործ չէ . . . քաղցե՛ք՝ դէպի վերջնական նպատակը . . .

— Պարոն, քաղցու կարողութիւննիս չմնաց, պատասխանեց ներկայ մը:

Փանջունի այդ գիտողութիւնը չլսել ձեւացուց և շարունակեց.

— Քաղցե՛ք՝ դէպի հոն ուր ձեր արդար իրաւունքի հիմերը պիտի հաստատէք անկործանելի կերպով: Դուք պէտք է աշխատիք ո՛չ թէ ձեր այսօրուան հացը ապահովելու, այլ մինչև ձեր մահը անօթի չմնալու համար «զհաց մեր հանապազօր տո՛ւր մեզ այսօր»ը մուրացկանի վարդապետութիւն է. կղերականութեան դժօխային դաւն է պրոլետարիատի դէմ տարջուած. «զհաց մեր կը պահանջենք մինչև մեր մահը, անկէ

վերջն ալ մեր զաւակներուն համար»։ Ահա՛ նոր հայր մերը, պրոլետարիատի իսկական հայր մերը :

Հազիւ թէ Փանջունի այս պերճախօս բառերը արտասանած էր, եկեղեցիի փողօցի դրան քով կեցող անձ մը գոչեց .

— Տղաք, ոստիկան կուգայ կոր . . .

Այս ազդարարութիւնը մոզական արդիւնք մը ունեցաւ : Խուճը ցիրուցան եղաւ, իսկ ես ու Փանջունի ապաստանեցանք եկեղեցին, մինչև վտանգին անցնիլը :

Երբ ոստիկանը անյայտացաւ, դուրս սպրդեցանք եկեղեցիէն և ուղղուեցանք մօտակայ արձարան մը ուր յարաբերաբար կրնայինք զմեզ ապահովութեան մէջ գտալ :

Առաջին բանը որ աչքիս զարկաւ Իսլահիէն ետքը Փանջունիի կրած կերպարանափոխութիւնն էր : Կրեթէ նոր հագուստ մը հագած էր և յայտնի կը տեսուէր որ նիւթական լաւագոյն պայմաներու ներքեւ կը գտնուէր :

Քանի մը լառով բացատրեց կացութիւնը :

Հայէպի տեղացիներուն մէջ գտած էր կուսակցական ընկերներ, որոնք լսած ըլլալով իր համբաւը, փայլուն ընդունելութիւն մը ըրած էին իրենս : Ո՛չ միայն հագուստ և դրամ տուած էին, այլ նաև, ինչպէս որ ամէնէն կարեւորն էր այդ սարսափի օրերուն, իրեն սենեակ մը ապահոված էին :

— Ուրեմն կրկի՞ն վերջացաւ ուլթրա ապակեղրոնացումը, հարցուցի :

— Ի հարկէ, պատասխանեց, հիմա կրկին ընկերային շրջանակի մէջ եմ . . .

— Եւ քեզի եղած ապանջականութեան փոխարէն ստիպուած ես անոնց հետ գործել :

— Որոշ չափով :

— Հիմա ըմբռնեցի թէ ինչո՞ւ մարտակոչ ճառախօսութիւն մը կ'ընէիր քիչ մը առաջ եկեղեցիին լսիլը այդ խեղճ անօթ իներուն :

— Ի հարկէ մեր փրօփոկանտը պէտք է ստուջ տանինք, ամէն տեղ, ամէն ժամանակ և ամէն կացութեան մէջ, պատասխանեց ընկեր Փանջունի :

— Նոյնիսկ երբ այդ կացութիւնը բացառիկ հան-



գամանք մը ունի, դիտել տուի, ինչպէս ներկայ պարագային :

— Ճշմարիտ յեղափոխականը պէտք է իրականութեան, ղէպերու կապանքներէն դուրս սպրի, նա պէտք է մնայ իտէալական բարձրութեան մէջ :

— Բայց խնդրեմ որո՞նք էին այն անձերը որոնց ղէմ կը խօսէիր քիչ մը առաջ . . .

— Ի՞նչ անձ, հարցուց Փանջունի զարմացած :

— Այսինքն «նրանք» որ չեն ուզեր իրենց պարտականութիւնը ճանչնալ, որ կը հեզնեն ժողովուրդի ստուապանքը, որ իրենց պաշտօնի գիտակցութիւնը

կորսնցուցած են և որոնց գլուխը ըստ քեզի, պէտք էր ջախջախել:

— Ես որոշ անձեր չունէի աչքի առաջ . . . նրանք սովորական սեւաւոլիւ արիւարներ են, վերացականութիւններ:

— Բայց կ'ըսէիր որ պէտք է ուժ ցոյց տալ, այդ վատերուն, դիտել տուի:

— Անշուշտ, պէտք է ուժ ցոյց տալ, բացատրեց Փանջունի, թէ որո՛ւ դէմ, այդ տարրեր հարց: Նախ պէտք է ընդունինք սկզբունքը, այսինքն թէ՛ պրօլետարիատը իր իրաւունքին պիտի արհամարհէ իր սեփական ուժերով, պայքարով, անընդհատ կոտորով: Այդ մարդիկը եկած էին կեղեցի այն յոյսով թէ օգնութիւն պիտի գտնեն . . .

— Որմէ՞ ընդմիջեցի:

— Չեմ գիտեր, չհետաքրքրուեցայ այդ հարցով . . . արդ՛ եկեղեցին ոչ ոք կար, ես անա՛ այդ «սչ սքի» դէմ էր որ կը խօսէի: Այդ ոչ ոքը ըստ իս յանցաւոր էր և պէտք էր նրա գլուխը ջախջախել:

— Բայց քու խօսքերդ մեծ խոնգովաւութիւն առաջ չբերին:

— Ափսո՛ս, պատասխանեց Փանջունի, հողը յարմար չէր, այդ մարդիկը չափազանց անօթի էին յեղափոխական սկզբունքները մարտելու համար:

— Եթէ քիչ մը հացի դրամ տայիր իրենց՝ թերեւս շատ աւելի օգտակար գործ մը տեսած կ'ըլլայիր, դիտել տուի:

— Դա կը լինէր պրօլետարիական կեղտոտ միջոց . . . այդ գործը կատարող ստրկամիտներ կան արդէն: Մենք անսպառ և անկորնչելի հացն է որ կ'ուզենք տալ ժողովուրդին:

Այս տեսութիւնները պարզելէ ետքը ընկեր Փանջունի փոխեց խօսակցութեան նիւթը:

— Հարէպ գեղեցիկ քաղաք է, յայտարարեց, և ես դիտաւորութիւն ունիմ այստեղ մնալու:

— Եթէ թոյլ տան, պատասխանեցի:

— Մեր տղերքը միջոց կը գտնան զիս պահելու գնանք մէկ մէկ պարլամբուսներ, սքանչելի կը պատրաստեն այստեղ անուշեղէնները:

— Գնանք, հաւանեցայ:

— Ես մի մասնաւոր խանութ գիտեմ որ միւս խանութներէն լաւագոյն է . . . տղերքը ցոյց տուին ինծի:

— Ուրեմն հոն երթանք:

Եւ Փանջունի զիս առաջնորդեց իր նախասիրած խանութը:

Արդարեւ սրբալման շատ աղէկ պատրաստուած էր: Մեր բարեկամը երեք պնակ կերաւ:

— Բայց ճաշի ժամանակ է, դիտել տուի, ա՛լ կերակուր պիտի չկրնաս ուտել:

— Կերակուրի համար ալ տակաւին տեղ կայ, պատասխանեց, այստեղ քէպպալը սքանչելի կը պատրաստեն:

— Փիտէով մանաւանդ:

— Եւ մածունով, աւելցուց:

Գոցինք քէպպալի մը խանութ և հոն ալ ընկեր Փանջունի մեծ ախորժակով կերաւ:

Շորաթ մը վերջը տափնապալից իրադարձութիւններէ ետքը ստիպուեցայ թողուլ Հալէպը և ապաստանիլ Համա:

Փանջունի մնաց հոն:

Հոս կ'աւարտի «Ընկեր Փանջունի Տարագրութեան մէջ»: Օտեան կորսնցուցած է Փանջունին, որ ինչպէս յայտնի է Հայաստան մեկնած է և այսօր շինարար աւստանքի լծուած:



ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻ ԱԺԽԱՐՎԱՅԱՅԱՑՔՆԵՐԸ

ՍՍ.Ն.Ա.ՍՍ.ԲԵՐՆ.Ն. Ա.Ն.ՕՄԲ.Լ.Ի.Ս.Ն.

Այս օրերս Ռեալցիական մանուկը կրկին արևունկ կը բարձրացնէ, Սանաւարեան վարժարանի ստիժով, մեր Կուսակցութեան դէմ: Կրկին կը շուռիս պատաշի յաւիտենական սրտունցները, կրկին երեւան կը զան ժանգոսած գեղեթեր, փսած անբասսանութիւններ, ձգոսած ցուցնունքներ, որոնցմով կ'ուզուի ապացուցանել թէ Սանաւարեան վարժարանի անկարգութիւնները արդիւնք են կուսակցականներու միջամտութեան եւ թէ ինքն կը զրգոնն ուսանողութիւնն ու ուսուցչութիւնը, որպէս զի տիրանալ վարժարանին:

Ես չեմ ուզեր հարեանցի հերքումներով ջրել այդ ստոր զրպարտութիւնները, այլ փաստեր եւ իրողութիւններ կը դնեմ ընթերցողի առաջ:

Հարցը զուտ սկզբունքային է: Մեզ համար գոյութիւն չունի ն'չ Սանաւարեան վարժարան, ն'չ Խնչասուրեան, ն'չ Աբուշեան, ոչ Կարին, ոչ Պոլիս, ոչ Խնամակալութիւն, ոչ ուսանող, ոչ ազգային վարչութիւն. մեզ համար կայ միայն մի այժի ինկող անօմալիա:

Եթէ Պարոն Եորասունկեան եւ իր մեկն հփեկնդիական իշխիք միևնջեւ հիմա փնայցուցած շինեին Սանաւարեան կնակը եթէ վարժարանը վաղուց փակած ու շէնքն

այ ֆարուսանդ ըրած շինեին, եթէ դրամական զեղծումներ գործեին, մեկն ոչինչ ունեինք ստեղծ, ընդհակառակը նրանց արդարացիեան, որովհետեւ ինքն այրպէս վարձարող, մեր սկզբունքի հասկանս, հօրեւայ գործունեութիւն յոյց տուած պիտի շինեին եւ հասսուսած մեր այն փաստը թէ անխրայական մեկն հփեկնդիութիւնը կարող չէ մի ու եւ օգտակար հասարակական գործունեութիւն ունենայ, թէ նա ապակնունած, փնայցած է բոլորովին եւ թէ հարկ է այդ իշխիքը դուրս շարժել ազգային հասարակական կեանքին եւ անոր տեղ դնել երիտասարդական՝ պատանեկան երախայական ոյժեր:

Բայց անա՛ Պարոն Եորասունկեան եւ իր իշխիքը սարիներէ ի վեր ո՛չ թէ միայն շարունակած է գործարդել Սանաւարեան կնակը, վարժարանը բաց պահել, այլ նոյն իսկ եռապսակած է կնակարարին բոլոր գրանագրութիւնը:

Ա՛յս է մեզի համար սկզբունքային հարցը, դասապարտելի, անարդարանալի անօմալիան:

Պարոն Եորասունկեան եւ իր իշխիքը վարձարող այնպէս ինչպէս վարձարած են միևնջեւ այսօր, դաւանանած կ'ըլլան իրենք իրենց հանդիպ, մեկն հփեկնդիութեան եւ անխրայականութեան հանդիպ: Ենքն իրենց այս արարքով դաւանանած կ'ըլլան եւ մեր յեղափոխական թփօրաններու դէմ:

Ահա՛ թէ ի՛նչու մեկն մեզ պարտաւոր կը զգանք ամեկն զնով կոռուի այդ իշխիքի դէմ, առանց յետին մտքորոշ, բախում կ'ապսակներու, այլ միմիայն սկզբունքային հողի վրայ:

Ինք չէ՞ք ընթերցողներ ու տեսներ այն վաս ներգործութիւնը որ Պարոն Եորասունկեանի պէս անձեր ի գործ կը դնեն ժողովրդական մասսաներու վրայ իրենց այս կերպ գործներովը:

Sqhs ու անգիտակից ժողովուրդը որ միշտ simpliste

ե եւ յաճախ արդիւնքէն կը դասե առեւ գործ, ինքնիրեն պիտի խորհրդածե.

— Սանսարեան Խնամակալութիւնը, երեսուն տարուան մեջ իրեն վստահուած դրամագրութիւնը եռասպսիւս է, միւսընդամենը ասեւ վարձարանը կանոնաւորապէս վարած է, ուրեւն աչ դարդիկը կարող են օգտակար ըլլալ, գործ տեսնել, ազգին ծառայել, հետեւաբար անխառն է պնդելը քե հարկ է զանոնք հարածել ու դուրս եկեալ ազգային գործունէութիւնէն:

Կը տեսնե՞ք քե ի՞նչ ալիքսալի հետեւութիւններու իրենց մղումը միասին ու անզիտակեց ժողովուրդը Պարոն Երասունկեանի նման անձերու գործունէութեան շնորհիւ:

Այս ընթացքով բոլոր մեր հիւնեակի սկզբունքներն են որ ունայտակ կը շինին, մեր երկարատեայ դաստիարակները, փրօտակալները, գործունէութիւնն է որ յօդս կը ցնդի եւ գուշե հասնի մի օր ուր ժողովուրդը, իր աչքի առջեւ պարզուած չար օրինակներէն դատարկ միայն մնած է.

— Այդ կուսակցականներու առեւ ըստին պիտի չե հաւատարմութիւն . . .

Ու տարակոյտը պիտի պատէ իր միտքը:

Այդ օրը կը շինի մեր դաստիարակները, մեր յառաջադասական ընթացքի կատարելը, մեր պրոպագանդիստները:

Այս կերպով Պարոն Երասունկեան եւ իր նմանները դաւանանքով կը շինին յեղափոխական ստորոջ սկզբունքներու դեմ, միւսընդամենը երբ անոնք մի քիչ խիղճ, մի քիչ զգացումով, մի քիչ ազգասիրութեան ունենալին՝ պիտի ջանային ոչ թաւ մեր քարոզած վարդապետութիւններուն՝ իրենց օրինակովը զգուշեցնելով ժողովուրդը իրենցմէ: Բայց միտք աչ ապակալուած բուրժուաները երբեք

գաղափար ունի՞ն անձնագործութեան, ինքնամոտացումի վրայ: Միտք անոնք կարող են հրաժարուիլ, հասարակական օգտի համար, իրենց վարչական, դիւանագիտական կամ մասնախարարական կարողութիւններէն:

Մտածեցե՛ք քե ժողովրդական մասսաներու համար ի՞նչ շինիչ դաս պիտի լինէր, ի՞նչ փայտուն ապացոյց, երբ Սանսարեան Խնամակալութիւնը փոխանակ իրեն վստահուած դրամագրութիւնը եռասպսիւսու եւ Բրիժ կապած ուկիթի դեղեր կուտակելու, յիւստաբար ու անհաշիւ միասն ըլլար աչ գումարը, այնպէս ինչպէս կը վայելէր անխառն եւ ինքնաշարժական գլխի մը:

Այնչափ ասեւ որ մեր բոլոր դասակարգերը իրենց վրայ պարտադրուած ուրոյն եւ որոյ նկարագիրներն ու բարեքը չխրացնեն, կարելի չե իսկական յեղափոխութիւն յառայ բերել:

Մենք երբեք պիտի ազգաստեայ, փառաստուղ, ազգին շահն իր շահուն զանոյ. բուրժուան պիտի է շինի տարակալուած, դրամապաշտ, անբարոյական. հարուստը պիտի է շինի կեղեքիչ, անխիղճ. յեղափոխականը՝ իդիպիստ, մտաւոր, անշահախնդիր, անկեղծ անձնուր: Եւ այսպէս դաս կարգին:

Մենք կ'ըսենք Պարոն Երասունկեանի եւ իր նմաններուն.

— Դուք երբ կը կանխիք, կարող եք հասարակական գործերու մասնակցիլ, բայց պայտանաւ որ մեր գործունէութիւնը շինի կանայական, վնասակար, կործանարար, այսինքն հանաձայն այն ուղղութեան, գոր ընկերային պայմանները, ատաւիզի օրէնքները, միջավայրը, դասակարգային ժառանգականութիւնը, մարդկային բնաշրջանը ստեղծած են մեզի համար: Դուք իրաւունք չունիք շեղելու այդ մտքէն եւ ջանալով օգտակար գործունէութիւն ցոյց տալ, հերքելու մեծ գիտուններու եւ ընկերաբաններու տե-

սուրբիւնները՝ զայրակողութիւն պատճառելով ժողովրդին
ու անոր ներշնչելով սխալ մտածումներ: Ընդ՝ այսպէսեւ,
մի՛ մոլորեցնե՛ք ժողովուրդը, բողե՛ք որ ևս մաքուր մնայ
եւ ուղիղ սկզբունքներով առաջնորդուի:

Եւ որովհետեւ Պարոն Եռասունկեան եւ իր նման-
ները չեն ուզեր շեղ այդ խրատը, որովհետեւ նոքա կը
յանտարին չնկատելու ընկերային գիտութեան իրենց սուղեւ
զծած ճանքուն, մեկն ի հարկէ իրաւունք կ'ունենանք կա-
սադորեն կոչու մղել մեկն եփեղնիական փլիփի դեմ, զի-
սական սկզբունքներու յարսանային հասար:

Կը յուսամ որ այս դասախօսութեանք, Բիւզանդիոնի
ընթերցողը որոշապէս հասկցաւ քե ի՛նչ եւ մեր բունած
դիրքը Սանասարեան հարցի մասին. մեկ քառով ստեմ.

— Վերահասուստե՛ր սկզբունքային նօրմայիւն, որ
խախտած է շնորհիւ Սանասարեան նմանակալութեան կա-
սարած գործին:



« Ազգային գրադարան



NL0371287

"ՅԻԾԱՏԱԿԱՐԱՆ"

ՎԱՐՁԱՏՐՈՒԱԾ Յ. ԻԶՄԻՐԵԱՆՑ ՄՐԹԱՆԱԿՈ
1512—1936

Սոյն գեղեցիկ գործը որ գնահատուած է հայ եւ
սար մամուլէն, բարձր անձնաւորութիւններէ, կը բա
կանայ 4 մեծադիր հատորներէ, 500 էջերէ, 91 կեն
գրականներէ եւ 460 պատկերներէ, ձեռագրերէ եւ
սաբերական նկարներէ:

Կ'արժէ որ սոյն գործէն ամէն ոք հաս մը ունեն
իր ծան մէջ եւ կամ նուիրէ իր բարեկամներուն:

Գինն է 100 Ե. Դ.,

Արսասահման 20 Շիշին կամ 5 Տօլար

Քուսի ծախար մեր վրայ:

Գիմի՛ ԶԱՐԴԱՐԵԱՆ, Կառուց,
4, Sh. Ibrahim Pacha, Midan Kantaret El Dekka
եւ կամ
33, Rue Madabegh. — Le Caire (Egypte)

ԳԻՆ 2 Ե. Դ.

60 օրինակ ֆուշի թուղթի վրայ սպուած թուագրեալ
հասը 5 Ե. Դ.

91.

IMPRIMERIE —————
— HABIB MANSOUR —
— 3, HARET EL ZAHAR —
EN FACE DU SHEPHEARD'S HOTEL
EGYPTE ————— LE CAIRE